

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

ՎԱՀԱՆԱՀԱՆԱՆ. ՄԱՏԵԱՆ ՍԵՐՈՅ ԵՒ ՄՈՐՄՈՔԻ:

Քերպարաններ. 1945 - 1968. Պէյքուր:

Հասուն տարիքի բեղմնաւոր հոդին մէջ արմատ արձակած եւ գրասանզ կապած: Քիչ անդամ մարդիկ բազմակողմանի իրենց տաղանդն ու անձնաւորութիւնը կը տանին անշամանդաղ եւ չհինցող զեղեցկութեան, մինչեւ իրենց հասուն տարիներուն զագաթացումը: Վահէ-Վահեան ինչպէս իր նախորդ հատորներուն «Ալեւ անձրեւ» եւ «Ոսկի կամուրջ»-, նոյնպէս իր «Մատեան սիրոյ եւ մորմոքի» քերթուածներուն մէջ կը պահէ բահաստեղծի սրբազն այդ տաքութիւնն ու անմահական ծանրութիւնը: Ներքին այդ միութիւնը եւ չհինցող սարսուռ ճառադայիթն է քերթողի հոդին, որ ծերանալ չի գիտեր, նման այն արուեստին որուն քուրմն է ինքը: Այսէն ոճ խառնուածք մըն է անշուշտ, բայց ամէն խառնուածք ոճ մըն չէ: Վահէ-Վահեանի գրականութեան մէջ ոճն ու խառնուածքը ներդաշնակ են եւ զիրար կը պաշտպանեն, մշտադալար ծառի մը պէս, հակառակ եղանակներու փոփոխութեան:

Ցածախ զրովին կեանքը անհրաժեշտ կը նկատուի անոր զործին հասկացողութեանը համար, մեթոս մը՝ զրադէտի կաղմաւորման մէջ որոշ ազգակներ ճարելու, զանոնք վերլուծել կարենալու համար: Սակայն այս պարագան միշտ չի լուծեր տաղանդներու և հակառարար տարողութիւնը: Վահէ-Վահեան զինք սնուցող բոլոր ըջաններու եւ ազգեցութիւններու հոսանքն ի վեր թիստարող մը եղաւ, բաժնելով այս կերպ բոլոր ճշմարիտ դրոշներու ճակատագիրը:

Աղէտը, որրութիւնը, Սփիւռքը, հակատագիրն ու խոռվիքը կը կադեն իր մատաղ տարիներուն: Տարագրութեան սարսափներէն տակաւին բաց մնացած իր աչքերն ու հոդին պիտի ծծեն պուտ-պուտ մորմոքը այդ ողբերգութեան, որ իր նմանը չէ ունեցած ազգերու տարեգրութեանը մէջ: Այս տրում պատկերին վրայ պիտի զայ բացուելու

Հայրենիքին տեսիլքը, մեր նոհատակներու արխանչն կարմբած, որ զարերով անկարելի հէքիաթի մը եւ անփոխարինելի դեղեցկութեան մը վերածեց մեր պատմութիւնը: Այս տրում մտապատկերներու եւ սրբազն յուշիքու ծանրութեան տակ պիտի քարի վահէ-Վահեան, յաձախ կարօտ պատառ մը հացի, տանջուած իր մարմնի մէջն մէղի բերելու իր մտքին ու հոդիին ծորումները, մեր իզուի եւ արուեստի կնիքով կնքաւոր:

Այս տողերը նպատակ չունին զրական ու սումնասիրութիւն մը փառասիրելու, ոչ այս աժան եւ անսեղի քննադատական մարդանքներ փորձելու: Վահէ-Վահեան Սփիւռքին ծանօթ զրող մըն է, որ կրցած է ինքզինք պարտազգել մեր հիացումին, յամա եւ այլամերժ, համաձայն իր չնորհներուն: Հակիրձ այս տողերը կը բերեն վկայութիւն մը միայն անոր չուրջ քառասուն տարիներու վաստակէն, հաւատաւոր ճիղերէն, բայց մանաւանդ զրական արժէքէն, որ իրմէ ժառանգ կը մնայ մեզի:

Վահէ-Վահեանի բանաստեղծութիւնը իր սկզբնական ըրջանին անձնական երգ էր, կոկիծը իր ցաւերուն, կարօտներուն, սէրբուն, որոնց հոգեգաշտին՝ տրամութեան սեւ չուշաններ կը բացուին, կազմելու զրասանզը սիրելի մեսելներուն: Յետոյ պիտի ընդդրիէր հայրենական: Եւ հանրային դասիներ, երրիմն մեզ ու քաղցր, երբեմն պոսթկում Հայրենիքի հանգէպ անհուն կարօտի, իրրեւ հզօր անդրագարձ մեր պանդուխտ ճակատագրին: Շիսկի կամուրջը այս գետնին վրայ բնդուստ շատրուան մըն էր, արու չունչով ու բիումով: Գրքի մասին եղած վերապահումները ոչ մէկ կերպով կրնան տկարացնել ժայթքը այդ գերթուածներուն, որոնք իր մտքի սալին կոփուած շքեղ յօրինումներ են, տաք ու բարախուն, փարթամ եւ կուռ ինզուի մը ցուլարձակումներով, հրաւերելու Սփիւռքի տարագիրները որ զգան Հայրենիքի ամէնչն նրաւերական երազներու ծարաւը, ընդզէմ ամէն արգելքի, հալածանքի եւ սաղբանքներու: Դժբախտարար զիրք մը անկախ իր հեղինակէն, Սփիւռքի այժմու հոգերանութեան մէջ, տակաւին մէղի մարսելի չէ: «Ոսկի կամուրջը» խորունկ հայրենասիրութեան անմերժելի փաստ մըն է, վեր ամէն հաշիւէ եւ նկա-

տումէ, ուր անհաստեկանն ու համայնականը զիրար կը պաշտպանեն : Հայրենիքի վերածունդը իր նոր փառքին մէջ կը կազմէ հիացքը բանաստեղծի վերբերումներուն, առանց արերախտութեան ակնոցին, շատերու քիթին տակաւուն մինչեւ այսօր ցցուած, իր գուակներու անխարդախ սիրոյն եւ արզար հիացման բանուլով անոր զանձարանին չփեղութիւնը, մեղի պատմելով պարսութիւններէն վերջ, յաղթանակը, ոսկի կամուրջի մը պէս նետուած մեր գերութեան դարերուն վերև : Այդ կամուրջի կառուցման համար Հայուսանի մեր արփարանց զաւակները դատեցան, տքնեցան ու մնան, որպէսողի այդ սրբազն հողերուն ձայնը անմար պահեն խորն իրենց սրտերուն, յանձնանձելու յաւերժական նշխարը հսկեղին կեանքին :

Բանաստեղծը կը ճանչնայ իր ժողովուրդը եւ կ'ապրի խորհուրդը որ ապրեցոցեր է զայն զարերով : Այդ ճանաշումը աշխարհապատկան իմացում մը բրաբէ աւելի, ապրումներով պարմանաւոր հանդէս մըն է : Հայ ժողովուրդը բանաստեղծի մտքին մէջ Սփիւռքի այսօրուան սատրանաթափ ամրութ չէ, այլ իր զարաւոր եւ հզօր ցաւին մէջ ինչն իր վրայ աճած եւ անսուած Հայր, որ զիսէ զիմանար ամէն հուրի եւ ծուրի, զինուած իր նախահայրերու առաքինութիւններով, որ «իր աշխերուն իրեւե երադ Սեւան մը ունի, կարօտէն կիզուած վան մը, անմոռաց յոյսի արեւող թերեագ բանուած» :

«Մատեան սիրոյ եւ մորմոքի» հատորին առաջին մասը, «Սրտի պատուէր» խորագրով բանաստեղծը նուիրած է իր եղերաբախու կողակցին : Ամէնէն իրու բանը մեր կեանքի մէջ մտնէն է, որ կը յամենայ մեր ներսը իր լոին այրումովք : Հատորին առաջին այս բաժինը լեցնող քերթուածները իրենց սիրոյ եւ վշտի ձենձերումով յուղիչ ըլլայէ աւելի բան մը կը պատմէն, որոնց ընթերցումով կը կորոնցնենք պահ մը թուղթին զգայութիւնը երր տաղերը կը վերածուին արցունքի կաթիւներու, մահն ու կարօտը փոխնիփոխ պատմող : Բանաստեղծի սրտին վրայ նստեր է ու եղեամբ ցաւին, անխափան եւ անմերժելի, որ աստղ առ աստղ կը վատի, զողդողացներով պղպջակները անդարման վիշտին : Այդ էջերուն վրայ պառկող կոկիծն ու կա-

րօտը, սրտայոյդ են ոչ միայն քերթողի հաշոյն, այլ նաև մեղմէ խրաքանչիւրին համար : Ամէն մէկ տող եղերերգ մըն է խոր ու անհաւասարելի, տրտմութեամբ մեղրացած : Մեկնած սիրելին քերթողի գրչին տակ անհաս կախարդանք մը չէ, զոր երգելին մեռան դժբախտ բանաստեղծները, այլ քաղցր կերպարանքը մտերիմին, որուն մարմնին տեղ կը բացուի սովորակ կրակը կարօտին, իսկ աչքերու փոխան պուտ մը սեւ թաւիչ, յօրինելու խոռոչայոյդ անոր էութիւնը : Այս որ եկած էր քերթողի մինակութիւնը ամոքելու իր կողերուն օրհնուած մայրութեամբ եւ որ յանկարծօրին կը մեկնէր, սեւ ընելու օրերը մնացողին :

Սիրոյ յիշատակին կոկիծը Դուրեան եւ Մեծարենց պիտի զգային քանին, անոր հազարդելով չերժութիւնը իրենց հոգիին : Վահէ-վահէնան իր հասուն տարիքին լեցուցած ժամանակները զանցող այդ սրբազն հեղանիւթիւնի, հարուստ ու արփաւոր, պիտի երդէ յիշատակը իր սիրոյն, անոր այս աշխարհէն մեկնելին վերջ, իրական բանաստեղծի զգայարանքով : Քերթողին աղեխարշ տագնապը կուզայ իր լուսէն, առանձնութիւնէն, բայց մտնուանդ անսփափ ցաւէն, որ կը խոռվէ անոր հոգիին խաղաղ տաճարը, անոր հոկումն ու քունը փոխելով զահանդական մզձաւանչի, մահուան հետ հաշտուելու անկարող :

Հատորին երկրորդ բաժինը «Սէր եւ մորմոք» ընդհանուր խորագրով, ուր անդամ մը եւ Հայրենիքի հետ կապուած յուշերը կը բացուին թերթ առ թերթ, Հոգարտութեան զիմաց բոլոր անոնց՝ որոնք զիտեն հողը փոխակերպել քերթուածի, հրաւիրելու ըլփիւռքի սուռելներուն մէջ նստած հոգիները որ ապրին: այս քերթուածներուն մէջ իրենց ամէնէն նուիրական երազներուն ծարաւը, որու յաձախանքին մէջէն մէկ ժողովուրդը քարի է զարերով, կոխկոտելով իր պատմութեան բոլոր մզձաւանջները : Վահէ-վահէնան զիտցած է զանոնք յօրինել կրակէ կառոներու իր հոգիին, իր ապրումները սրբագործող եւ մեղի ընծացող :

Երրորդ մասը զրքին, «Մօսկովոյ ոսկամայներ» մեղի կը բերէ աղաւանքը անցեալ յիշատակներուն եւ հեռացած երազներուն, երր աշնան ոտնաձայնը անձեւի կաթիլնե-

րով կ'իջնէ արդէն բանաստեղծի սրտին՝ մինչ ինքը բաղէի նման խոկուն, թառած իր տարիներու բարձունքին՝ կ'ուզէ հարսնետուն ընել իր հոգին անցեալէն և կող յուշերուն, փորձելով տաքնալ անոնց երբեմնի հուրէն, պատրանքի վերածելով իրականութիւնը:

«Քերպարական» բաժնի զոյլ մը երկարաշունչ քերթուածները ձօնուած են Մ. Ի.-ին և Հ. Բ. Բ. Միութեան մեծանուն նախագահին, Միութեան վաթուանամեակին առիթով։ Առաջինը սրտի մտերմիկ զրոյց մը կը թուի ըլլալ իր զրչեղրոր հետ, խոկ երկրորդը, զրուատիք մը աղբասպարձան Միութեան ճիղերուն եւ գերին։ Հակառակ վառ զոյներուն եւ պատկերներուն որոնք կեանք կը բերեն իր լրջացող եւ յաճախ ինքնասոյց տողերուն, յիշեալ զոյլ քերթուածները նուազ հազորդական կը մնան։

Վահէ-վահէան բանաստեղծ է հոդիով, մտածումով եւ ապրումներով։ Տաղանդ մը որ իր ներաշխարհով կը մնանի, անցնելու համար իրմէ եւ կեանքն անդին սրտապին նուածումներու։ Իր քերթողութեան յատկանիշերէն մին խորհրդածութիւնն է, անձնական եւ հանրային լայն ընդողրկումներով։ Այս տեսակիսով Վահէ-վահէան կը մօտենայ թէքէեանին, հաւասարակշռութիւն մը հաստատելով իր զգացական եւ իմացական ըրբառմներուն մէջ։ Իրական քերթուածը կ'ուկսի բերկրանքի կամ տրոմութեան զգացումով եւ կը վերջանայ իմաստութեամբ։ Գրուածք մը այն ատեն միայն կ'առինքնէ զմեղ, երբ սիրտ մը կայ պահուած իր տողերու ետին, երբ արձագանք մը կը բերէ հին կամ նոր օրերէն, որ առաջին խոկ բխումով զարնուէր մեր հոգիին, ցնցելով մեր կութիւնը իր վիշտին կամ հրճուանքին ծանրութեամբը։

Անշուշտ մէծ բանաստեղծներն այ ունին մոխիրը ոսկեփոշիին խառնուած, սակայն

այս պարագային նոյնիսկ Վահէ-վահէան զիսէ չշփոթել ստեղծագործութիւնը անպարարութեան հետ, որովհետեւ իր քերթուածները միշտ ծնունդ են ներշնչեալ յուղումի մը, անտեղիստալի մտածումին, հոգեկան ծորումին, վեր առօրեալին։

Իր թեքնիքը կատարեալ է, բառերը հընչեղ, ոիթմով եւ երած շատութեամբ զեղուն, խոկ փոխարերութեան եւ պատկերելու չնորհը ամբողջ։ Ուրախ ենք հսա անզամ մը եւս հաստատելու թէ Վահէ-Վահէանի հոհուրութիւնը լեցուած չէ այն հիր մզկեղներէն զոր երեւակայութիւնը կը հաւաքէ։ Եթէ անոնք երբեմն պէտք եղածէն աւելի սրացիկ կ'երեւին՝ պատճառը այն է որ պատկեր, զգացում եւ երեւակայութիւնն, յաճախ նոյն տողին մէջ հիւսուած, կը կազմեն իր մտածումին թեղանքը։

«Մատեան սիրոյ եւ մորմոքի»ի հեղինակը մշակուած զգայնութիւն մըն է եւ կը արպաւորուի շատ զգաստ եղանակով մը։ Իր վրայ ինկող ճառագայթներն ու սարսուռները խոլ ցրումներու կամ կեղիչ համակիսումներու չի տանիք, այլ կը ջանայ պահէլ զանոնք հասարակաց զգացուղութեան մտքի եւ հոգիի ոլորտի մը մէջ, հակառակ որ իր ըդգալու եղանակը աւելի հաւասաւառի ընկլուզող տաճանքը կը մատնէ, քան արուեստագէտի խաղը։

Հատորէն փրցուած քանի մը նմոյշներ, պիտի չկրնային ընթերցողին զաղափար մը տալ հատորի արժէքէն։ Բնդհանուր կերպով խօսելով անոնց վրայ, հրճուագին կը հաստատենք որ Վահէ-վահէան ճշմարիտ բանաստեղծութեան հասած է անոնց մէջ, խոր ու մելամադձիկ, ինչպէս կ'ըլլան բոլոր մարէն ու սրտէն հաւասարապէս բխած երգերը։

Եղիվլլիդ